

# ՕՐԵՓԻՒԹԻ

## ՀԱՅՐԵՆԵՍՑ

Ինչ որ խմբագրութեան եւ Տնօրինութեան կը վերաբերի պէտք է ուղղել առ ՊԵՏՐՈՍ ԲՈՐՅՈՒՔԱՆ ԽԱՆ, Պօլս Մէրձանը Խմոր - Ալ Խան, թիւ 4: - Անգար Նամակ կամ ծրար կը մերժուի: Օրագիրն ամեն շաբթու հինգշաբթի օրերը կը հրատարակուի: Անցամեայ շրջանին գինը՝ 20 զուրուշոց աշծավ և միջին կամաց վշարելի, ամեն թիւէ կրնան ստորագրուիլ: - Դուրս երթալիք Օրագիրաց Ճամբու ծախը առնողլին վրայ է: - Ծանուցման տողը 4 զուրուշ:

ԲԱԺԱՆՈՒԴԻՎՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԿՐԵԴՈՒԱՎԵԱՆ Կ. ՊՈԼԻՍ Օրագրոյ գրասենեակը: - Թիֆլիզ Մէծարգոյ Ազգայինդր ազա Երեցեան: - Զմիւռնիա Արշալուսյ գրասենեակը: - Թէքիրտազ Պ. Թագուր որ Ֆեումեան: - Կէյլէ, Օրթագիւղ, Դմբաշլար Պ. Խաչտառուր Մանուկէլեան: - Տրապիզոն Պ. Խաչտառուր Կլմասեան: - Հալէպ, Յ. Ս. Քիւրքճեանով:

## ԵՐԱԳՐՈՒԹԻՒՆ

Եղուն Սէթեան արժանապատիւ Յօհաննէս վարդապետին Նկատմամբ մէկ քանի խօսք ընելուն համար Քահանաւ յական ժողովը Վարչութեան բողոքեց. սակայն կը զարմանանք որ այդ աղջօդութ ժողովը ըսեց արդեօք Խրիմեան հայրենասիրութեան կենդանի նահատակին անձին դէմ եղած անօրէնութիւնները, որ անոր համար ալ բողոքէր . . . :

Հոս աղէկ մտածէլ պէտքէ:

Ուրախութեամբ սրտի կը ծանուցա նենք որ Գէր. Խրիմեան Մէրտիչ վարդապետը Երկուշաբթի օրը ողջամբ Պօլս հասաւ:

Կարին՝ որ բարձր Հայոց կեդրոննէ, անանկ ձախորդ դիրք մ'ոնի այժմ, որ իրաւամբ պատիւ չբերէր թէ տեղւոյն Գէր. Առաջնորդին եւ թէ ազգային Վարչութեան:

Եւդոկիոյ վիճակի ալ Կարմոյ ազգայ-

նոց վիճակին չտարբերիր:

Մէղի հասած տեղեկութիւններուն նայելով՝ այս Երկու Երկրին ժողովրդոց ձախորդ դրից պատճառը առաջնորդաց մեղկ՝ անփոյթ եւ անժողովրդակեր կացութիւնն է: Մէղի Եկած տեղեկութիւնները պատռական Մասիս լրագրոյ 596 թուոյն մէջ ընդարձակ պատճուած ըլլալուն՝ աւելորդ կը սեղենք Կոս ալյիշելը. սակայն չենք գիտեր թէ ինչ պիտի ընէ ազգային Վարչութիւնը: Եթէ նոյն տեղերու առաջնորդաց բռնած եպերեփ եւ ազգայնաւ ընթացիցը վրայօք տեղեկութիւն ուղէ, արդեօք առաջնորդաց եւ անոր կամակից (Եթէ կան) իշխաններուն առ Պատրիարքարանն ուղղած հաւատաներովը դոհ պիտի ըլլայ, թէ ոչ իրին ստուգութիւնը արդարութեամբ քըննելու համար պէտք եղած ազդու միջոցները ձեռք առնէ պիտի:

Այո՛, անողոքելի է բունութիւնը եւ մահաբեր իւր հարուածը, այլ առաւել դատապարտելի է իսր անունը եւ խոտելի:

Ուր որ բռնութիւնը անարգել կը գործէ, հոն արդարութիւնը կը լուէ, եւ

ճշմարտութիւնը լոկ համեդիսատես մ'է  
միայն . սակայն ժամանակը՝ որ անաշառ-  
դատաւոր է եւ դատավատգ միանգամայն  
անիրաւութեան , եւ ապաստանարան  
անմեղ ամբաստանելոյն , վաղ կամ ա-  
նագան պիտի պարզէ իրաւանց դրօշը եւ  
յաղթանակէ բռնութեան ոյժոյն եւ  
վատթար անիրաւութեան . վասն զի ան-  
յաղթելի է արգարութիւնը :

Ուրեմն թողլաւ համոզուին դաւա-  
ռական ամեն առաջնորդներն ու իշխան-  
ները , որ պիտի դայ անշուշտ ժամանակ  
մը՝ յորումիրենց գործած բոլոր եղեռ-  
նութեանցն ու անօրէնութիւններուն հա-  
մարը տան :

Ամասիայէն եկած նամակ մը լուր կու-  
տայ մէ զ (թէ) , յիշեալ քաղաքին վարժա-  
րանները ձախորդ գիրքի մը մէջ են :

Չէնք գիտեր (թէ տեղւոյն գեր) . Ա-  
ռաջնորդը ինչու հոգ լուսնիր վարժարա-  
նաց յառաջադիմութեանն ու բարեկար-  
գութեանը , և (թէ) եթէ կարող չէնտառնի  
փափուկ գործեր շարսուակի յարատեւ ու  
բարեկարգ վիճակի մը մէջ պահելու .  
կամ եկեղեցական ըըլան , և կամ տռաջ-  
նորդութենէ հրաժարին . վասն զի ժողո-  
վուրդը անուո՞ քահանաները տգետ  
վարժապետները անհոգ . եթէ առաջ-  
նորդներն ալ անհոգ ըըլան , ան առեն  
ի՞նչ կը յուսոյ ազգը , և ի՞նչ զգացումով  
կը նայի անոնց վրայ :

Եաւ գիւրին ե երեսոկայել :

ՄԵՐ ԶՄԾԿԱԾ-ԵԳԻ ԹՎԹԱԿԻՑ

Յրամբառանութիւնը Խօսելէ ա-  
ռաջ խորչիլ կը սորվեցնէ :  
Վատահութեամբ խօսէ ոյն բա-  
նին վրայ . զոր կարող ես հա-  
տատել . իսկ լուկ' հան . որ կա-  
ռող չես փաստաբանել :

Զմշկածագէ մեր արգոյ թղթակիցը

շեղած բան մը իբր իրողութիւն յառաջ  
բերելէ զամ՝ իբր ապացոյց իւր յառաջ  
բերածներուն , կը յանդդնի նուեւ . Վաս-  
հի տիտղոսով մկրտելու անտենկ պատուա-  
կան անձննքներ՝ որոնց ճշմարիտ ազգա-  
սէր ըլլալուն վկայողներ խիստ բազմա-  
թիւ են :

Ի՞նչ կը կարծէ Պ. թղթակիցը . լրա-  
դիրները ժողովրդեան բնրանը եւ անոնց  
իրաւանցը պաշտպան հանդիսացած ա-  
տեննին , իբր ստութեամն ու անիրաւու-  
թեանը գործիք կուզէ ընել . կը յիշեցը-  
նանք Պ. թղթակիցին որ իբր կամքը յառաջ  
վարելու համար մէկ երկու սքողեալ ճըշ-  
մարուասէր լրագրապետներու գիմէ , ո-  
րոնց նպատակն ու սկզբունքը շատ աղեկի  
կը յարմարի իրենին . բայց մենք այն տե-  
սակներէն չենք , վասն զի չորաբեկ հա-  
ցով ապրիլը՝ շովոքորթելուի եւ ճշմար-  
տութեան գէմ մեղաննելով վատակերէն,  
աւելի նախամեծար կը դասենք :

Ուստի իւրու աշխարհի զինքը խայ-  
տառակելու եւ իր անիրաւութիւնը գա-  
տապարտելու համար՝ ահաւտսիկ իր  
յետո կոչման նամակը բուն իր ստորա-  
գրութեամբը կը փութանք հրաժարա-  
կելու , որ անդամ մ'ալ չյանդդնի չե-  
ղած բան մը իբր իրողութիւն յառաջքե-  
րներու եւ յանիրաւու ալ պատուական ան-  
ձանց անուններն հրաժարակաւ արատե-  
լու :

« Մեծարդոյ տէր .

« Մեր նախընթաց նամակներով  
Զմշկածագի Տ. Խաչատուր քահանային  
համար յանիրաւու դատուեցաւ ըսած է-  
ինք՝ իւր հասարակաց . թէ եւ այս ան-  
գամ արդարապէս մանրամասն քննե-  
լով կը տեսնեմք որ յիշեալ քահանան  
այս յանցանքէն տւելի տակաւին ուրիշ  
յանցանքներ ալ ունենալուն , քահանան  
յանցաւոր եւ քննիչները իրաւացի են .  
որով կը փութամ ծանուցանելու Զերու-



հանելով թողոց իյնալիւր երկայն մազերը և յայտնել թէ ինքն իմ ազատիչս էր։ Ա՛հ ինչպէս նկարագրեմ իմ սրտիս ցնծութիւնը։ Երբ իմ ազքերո յիշեցին այն կերպարանքը որ իմ կեանքս ազատած էր . . . մեկէն ուզեցի նստիլ, բայց չի կրցի։ Շփոթեցայ . . . չէի դիտեր ի՞նչ խօսիլ կամ ընել կուզէի . . . միայն թէ սիրտս կը նետէր . . .

Կարեկցութեան շարժեցաւ իմ վրաս ազատիչս, և գրկելով զիս նստեցուց, յետոյ ինքն ալքովս նստելով սկսաւ միսիթարել զիս։ Բայց ես որ եղած խառն ՚ի խուռն և ինձ համար անմեկնելի զիաւ ուածներուն բացատրութիւն մը ունենալ կը փափաքէի չուզեցի ունայն խօսքերով ժամանակ վատնել և հարցուցի։ Իմ սիրելի բարերարս, թէ որ կը գթաս իմ վրայ, կ'ազաքեմ ըսէ՛ ինձ, ո՞վ զիս բերաւ քու դտնուած մենաստանիդ մէջ, և ի՞նչ պատճառաւ։

— Սյս զգացումը զոր իմ սիրտս ունեցաւ քու վրագ, կ'ալարտաւորէ ինձ յայտնել թէ քաղաքապետն զիշեր ժամանակ չորս զինուորներով զքեզ հոս բերաւ, և անոր հետ կարճ տեսութիւն մը ընելին յետոյ՝ գնաց, և երէկ երեկոյ երբ գալով իմացաւ քու և քահանային մէջ անցածը և տեսնելով քու կացութիւնդ զքեզ հոս փոխագրեց։ « և դուն » հարցուցի հանդարտութեամբ մը « դուն »։

— Ե՞ս . . . ա՛հ երբ տեսայ քու մարելդ, նուաղելդ, ալ չկրցայ դիմանալ, և այս առաւօտ կանուխ իմ եղացյրս քովս թողած հանդերձները հագնելով « մնաս բարեաւ » ըսի մենաստանին և քեզ գրտնել աճապարեցի։

Սյս անմեղ խօստովանութիւնը քիչ ներգոր ծութիւնը ըրաւ սրտիս ուստի կամաց մը արդէն ուսիս վրայ նետած ձեռքը բռնելով սրտիս տարի և զինքը « քոյր » անուանեցի, և միանգամայն ուզեցի զիտնալթէ ինչո՞ւ զիս գտնել աճապարած էր։

— Վասն զի պատասխանեց նաև չի

գտայ քեզմէ ՚ի զատ մէկը՝ որոյ վրայ չէ թէ միայն այսքան համակրութիւն ունենայի, և կարելի լիներ ինձ տեղեակ լինի մէկ քանի կրօնական խոդիրներու վրայ, որ ինձ տարակուսելի ճշմարտութիւններ կերևան»։

« Միրով կը պատասխանեմ քեզ » ըսի մեղմութեամբ, « ուստի ըսէ ինձ համարձակ ինչ որ ունիս ըսելիք։

— Շնորհակալ եմ» կրկնեց նա « ուրեմն պատասխանէ ինձ, վանականի մը կամ որ և իցէ կրօնաւորի մը ներելի՛ է գործել այն ամեն յանցանքները՝ որոնք խոտիւ արգիլուած են աշխարհականներէն։

Շատ լաւ։ Հասկցայ թէ ինչ ըսել կուզեր այս անմեղ հրեշտակը, բայց ուզելով որ վանական կենաց վրայ կատարեալ տեղեկութիւն ստանամ, ըսի իրեն։

« Միրելիս քու հարցմանցդ պատասխանելիս առաջ խնդրեմ յայտնէ՛ ինձ ի՞նչ իրողը թիւնք քեզ այդ հարցումն ըսել կուտան, եւ ան ալ ի՞նչու ինձ։

— Քեզ կը հարցնեմ, վասն զիքեզ միայն տեսայ կեանքիս մէջ առաջին անգամ՝ որ կրօնաւորի մը գէմ խօսեցար, իսկ այն իրողութիւնները որ ինձ այս հարցմանց կ'առաջնորդեն, արգարե չէմ զիտեր թէ ներելի՛ է ինձ յայտնել» պատասխանեց նա աչուլները գետին տնկելով։

« Ակրե՞լի . . . անցուշտ » պատասխանեցի սիրտս տրոփելով . . .

— Ուրեմն մտիկ ըրէ՛ » ըսաւ նա, եւ սկսաւ այսպէս։

(Շարունակելու)

ԼՆԴԱՆԱԿԱՐ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԱՑ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

ՈՐ Ի Կ ՊՈՒՏ

(Շարունակութիւն և վերջ Տես թիւ 40)

Թող ներուի մեզ եթէ մը նիւթին

սահմանէն վայրկեան մը հեռացանք և անոր շարունակութիւնը օտար խօսքը բավլընդհատեցինք . վասն զի անոնք ներկայ տեսութեանս առարկայ եղող խնդրոյն հետ կապակցութիւն մը ունին այն յարաբերութեամբ . որ անոր վրայ գրելու մասին մեր ունեցած գիտաւորութեան նկարագիրը պիտի ըլլան :

Վերցիշեալ խումբը՝ որուն քաղկացընող անշատներուն ոգույնին նապատակին վրայ քիչ շատ խոսեցանք , ծայրայեղ հակակրութեամբ յատելութիւն մղուած է Ռւսումնասիրաց ընկերութեան դէմ երկու տարեկը նպատակաւ կազմուած ընկերութիւններ իրարու հետ բանի միացընելու անիրաւ պահանջումնին 'ի դորձ զբուելուն պատճառաւ :

Այս գլխաւորաբար ասկից յառաջած ցած է բոլոր թշնամութեանց և մէներու ծագումը . թէև իրենց համախոհներէն մէկ քանի խռովայց անձինք զանոնք աղծարծելու համար ամէն հնարք գործելէ չկասեցան բնաւելն և ջանքերն ալ ապարդիւն չմնաց :

Այտենապետը՝ որ ընկերութեան անդամները կը ներկայացընէ և ըստ տեղոյն անոնց որոշմանց օրինաւոր գործադիրը կը համարուի . առանց թշնամիներու բիւրաւոր ճգանց առջև ընկրկելու իւր պարտականութիւնը կատարելու կը իւր գործելէ ընկերութեան սրբազնութիւնը իրաւունքները այս կերպով բանաբարուին այն դաս մը կայր մարդիկներէն , որոնք ամեն բան անիմնայ ընէլ կապառնային եթէ միայն իրենց համաց զինում մը չըլլուէր . առանց հետ էին նաև ընկերութեանս երեք խնամականներն ալ :

Պ . Այտենապետը իրաւունք ունէր հարկաւ անոնց զիմապրելու , նախ որ իրենց խնդրածը օրինաւոր ոռուաջարկութեամբ չէր , այլ ստիպողական պահան-

\* Այս ըստածնիս կրնայ ստուգովիլ Զեփիւուի 8 եւ 9 երրորդ թիւներէն որոնք այն ընկերութեան վրայ յօդուած մը կը պարունակէն : Հաւաքառներէն :

Չումով մը որ բռնութեան ժանու կերպարանքն առած էր իր վրայ . երկրորդ յայտնի էր արգէն որ երկու ընկերութեանց արդիւնք մը չարտադրելէն զատ անոնց մէջ պիտք եղած կանոնաւորութեան կշիռը սյահէլ անկարելի պիտի ըլլար . վասն զի անոնց նպատակը և ընթացքը իրարմէ խիստ տարբեր էին . որով ընականաբար մեծամեծ անկարգութեանց և մասաներու տեղի պիտի արտէր :

Պ . Այտենապետի այս մսսին բռնած զգուշաւոր ընթացքը յիշեալ վարդապետինին բերդին մէջ միասին տութեան ձեւ մը կառնու և ամեսզը ընկերութիւն մը այդ սոսկալի անունով մկրտել կը համարձակի . 'ի զուր առպացոյց կը խընդուի իրմէն վասն զի զրպարտութիւնը անդրդուելի է և յամառ ու . . . ' կը մրուտէ միայն , այլ չկրնար լուսաւորել հասարակութեան կարծիքը » :

Խակ Թուշնիի անանուն նամակագիրը՝ կը ծալլէ անխղճաբար ճշմարտութեան մշտայալք գրօշը կրօնաւորի մը առջև և զանի արդարացնելու կոյր եռանդով անոր զուրցուածքին դասնութիւնը քը բարեխսառնած արձադանք կուտայ և կըսէ այտենապետը իր անկախաբար գործելու ընթացքով ընկերութեան միապետական ձեւ մը տուած կը լլայ » և յիշեալ վարդապետին ըսածին 'ի ստուգութիւն հակառակօրդիներուն հրատարակած երկու նամակներն իբրև անդիմագրելի փաստեր յառաջ կը բերէ . սակայն չենք զիստէր թէ այս եղանակաւ ուղղախուն ընթերցողաց առջև կրականութեան արժեք մը կրնան ընծայել այն ամբատանութիւնները որոնք իրենց հաստատութեան գրօշ մը լոկ հակառակորդ մասին գրածներէն կառնուն և ուրիշ ապացոյցներ ունենալու բարեբազգութենէն զրկուած կը գտնուին : Ասկից զատ արգոյ նամակագիրը յիշեալ վարդապետին ընկերութենէն հրաժարելու

\* Տես Թուշնիկ թիւ 6 :

մասին այսկերպ հսկու խօսիլ, » Եթ  
ընկերութեան մը մէջ իրեն յատուկ ե-  
ղած հաւասարութեան առաջիշմանը կը  
խանգարի, անմիաբանութիւններ ու  
անկարգութիւններ կը յաջորդէն. և ո-  
րինաց խանգարման նկատմամբ անվեր-  
ջանալի վեճերու տեղի կը սրուի . . .  
այս ատեն ինքնինը ճանցող խօսեմ  
անձիմը միակ պարտքն է նոյն ընկերու-  
թեան փոքր ակնարկութեամբ իր հրա-  
ժարական ողջոյնը տալով սկզբուիլ գործա-  
ելլէլ:

Անը գիտնալով որ հասարակօրէն  
կրօնականք եթէ եկեղեցւոյն սահմանէն  
դուրս ելլէն, բիւր անգամ հաւանականէ  
որ փոքր քարիքէ մը աւելի չարիքներ գոր-  
ծեն (թէ և մասնաւոր բացառութիւն-  
ներ ալ կը գտնուին), վարդապետի մը ըն-  
կերութիւնն հրաժարելուն համար չենք  
սրումտիր երեք. սակայն արգոյ նամա-  
կազրին այս տարօրինակ խօսքերը կը  
ցաւիմք ըսերու որ նոյն արժանայարգ  
վարդապետին այս վարմանքին ոչ թէ  
արդարացումեն այլ գատապարտութեան  
կնիք մը. սրովշեան. եթէ ընկերութեան  
մէջ անմաքանութեանը տէրոծ և անցրջա-  
ռալի գեճերու բեղի որոշոծ էր, յիշեալ  
վարդապետը աւետարանի պաշտօնեաց  
ըլլալով՝ կը սրարտաւորէր խաղաղութիւն  
քարողել և իրեւ ճշմարտասէր ոք ճանչ-  
չումել հակառակող կողմին որ իրենց  
ահանջումը անիրաւ եր և՝ ի վերջոյ յուզ-  
եալ միտքերը հանդարտեցնել: Նա ա-  
ռաջեւ ոչ մէկը ընկելեն զատ՝ կուռակցու-  
թեան մը հակած ընկերութիւնը հրա-  
պարակաւ կ'անպատուէ որով թշնա-  
մութեանց արծարծելուն տեղի կուտայ:

Ահա ցաւալի վեճերու երկրորդ  
կընաւորութիւն մը:

Աս ալ պէտք է նկատուի որ անա-  
ռան նամակազիրը իր յեղեղուկ երկու  
դրութիւններուն որչափ որ ճշիւ համա-  
պատասխանող գտնուելու ձգտում մը  
ունի. և անսնոց մէջ պատմուած իրողու-  
թիւնները անջրելի կ'անուանէ. նոյն պափ-

ալ ինքնին անզգոյաբար անանց հակա-  
ռակ վկայութիւններ կուտայ. յիշեալ  
վարդապետին ամբասանութեան նը-  
կատմամբ իր ապացոյց յառաջ բերած  
նամակներէն առաջնոր ասէ, ո կասկած-  
ներ յատնած է ընկերութեան ըստահնե-  
րու գործածութեան մասին և կու թէ,  
« Մէնտ հաշուեցուցահին մէջ իշտէնանտ որ  
ընկերութեան սուսիը զատկուած է և հան-  
չնիւններ որ սուսիը առենապետին հառուցած  
տունահնին ընդունած և անուննին հաշուե-  
ցահնին մէջ չէ անցած » այս խօսքերէն  
յայտնի կերեայ որ առենապետի վկայ  
անհաւատուրմութեան կատկածներ կու-  
զէ ցոյց տալ: իսկ անանուն նամակա-  
զիրը ասոնք անջրելի կընդունի. բայց  
վարդանապին սու է որ անոր հակառակը  
հաստատել կակուայոյ կերպուի: » Ուսում-  
նասիրաց ընկերութեան առենապետը՝ շետանը  
խօսելով ընկերութեան սէրոյն համար շատ  
քրիստութեան և շատ ուշեատեցաւ: Ին-  
չ անգամ էր սուսին սուսի ալլառեց. բայց եր  
անկախաբութիւն ու ըստ գործերը նոյն ընկերու-  
թեան սուսին չը բարեն: . . . իսմ սուսիննե-  
րը անսնէ կարծելով մետքառիւն ան-անեցնին  
շինչը » ասոնք են այն հակառաւթիւն-  
ները որուն մէջ կը գահավիքի նամակա-  
զիր պարմոր, և որով ու թէ միայն իր  
անջրելի անուանածները ինքնօրէն, կը  
հերքուին, այլ և իր պաշտպանած գատն  
ալ գէպ ի կորուստ կառաջնօրդուի այն  
միջոցին՝ յօրում նելքին ինդութեամբ  
պատահով յաղթութիւն մը կը յուսար:

Մէկ զի թողլով նոյն նամակին ամեն  
մէկ առջերը քննութեան առնելն, սա  
զլաւար կէտին վկայ ալ կուզենք գէթ  
փոքր ակնարկութիւն մը ընկել հասկնա-  
լու համար թէ որո՞նք են արդեօք. Պ. ա-  
ռենապետի անկախաբար ըրած գողծերը,  
զոր քանի մը անգամ արգոյ նամակազիրը  
կը կրինէ թէն առանց փառատի ստուեր  
մը ցուցունելու, մէնք հետաքրքիր ոգում  
անկախաբար գործուած իրողութիւն մը  
գտնել ջանացիք. եթէ սյս մասին մեր  
որբնումը արդիւնք մը ունեցաւ, այն է միշ-

այն որ անամեռան նամակագրին այս խօսքն ալ չեղաւ երեքը ստուգութեամբ մը պը սակաւէր . սակայն պատշաճ ուշադցինք ընկերութեանս խնամակալիներէն չորսորդին արգոյ Պ. Յ. Վասիլիստեամի համական մը ուղղել և պէտք եղած տեղեկութիւնները անկից ստունալ , մեր ընդունած պատասխանը զմեզ մեր համազմանը մէջ զլուտին հաստատեց և ամեն բան պարզուեցաւ . կու զեխնք թէ և ընդունած նամակինս ամբողջ հոս դնել բայց յօգուածն ու առհմանը չներելուն համար՝ միայն այս կէտին նկատմամբ կարեւոր եղած մասը կառնուք ամփոփու , որ կրնայ ընթերցողաց միտքը բաւական լուսաւ պէել :

« — Նիստ Ա. Ռ. Լ. 47 յունիս :

« Ա. քուեարկութիւն եղաւ առենապէտի և առենապալիրի համար . առենապէտ ընթուուեցաւ Պ. Վ. Վալուտի յանձնեան և առենապալիր ուրիշ մը » :

1862 — »

« Բ. Պ. առենապէտ առաջօրիեց որ ընկերութեան ըլուր պիտոյքն հօգացուի . կանձնագրութիւնը և տունակները առպուին : Կնիք մը փորագրուի և այլն . առանց բալօրին ալ հաճաւթիւն արուելով՝ առենապէտաի յանձնուեցաւ որ պէտք եղածը անօրինէ . վերջերը մէկ քանի ժողովքներ ալ եղաւ , և որչափ որ առանց ներկայ չեցի գտնուիլ , ասկայն ինչ որ ժողովքը որոշեց հաճութեամբ նամակ զբեցի :

Վերողիւալ տողերէն առեկ հիմունեն մէր ողջամբու ընթերցողները թէ ընկերութեան գործոց և պիտոյից վերաբերեալ կարդագրութիւնները Պ. առենապէտին հօգաարութեան յանձնուած և անոր արամագրութեան ներքն զբանած էր . և արգոյ նամակագրին կարծածին պէտք անկախ էւրուշ գործուած իրողութիւն մը ընտա տեղի անեցած չէ . ըստ որում եթէ նամակագիր պարոնը առկեց անկարութիւն մը հէտեցնել կրնայ , մեծա-

պէս կը սիսակի , և պարզօրէն խօսելով՝ ասի կամակօրութիւն մըն է . և այն ալ ի նպաստ յիշեալ վարդապետին , իսկ եթէ նոյն անամուն նամակագիրը ուրիշ անհամապար եղած բան մը գիտէր որ անհնարին էր զիսնալ . աղեկ կընէր եթէ զսին մանրաման իւր նամակին մէջ յիշելու ըլլար և իր ըստաները տարտամ ու անստոյդ վիճակով չներկայացնէր շատ մը և այլններով :

Թէպէտ կուզէինք յանուար 20 գումար գարուի գումարի գալորոցը տեղի ունեցած անդուր խայտաւակութեան մը վրայ ալ խօսիլ , զոր մէկ քանի պարոններ հեղուաթեամբ անոնք անոնք յանձնաժողով կանուանեն : ուսկայն այդ յանձնաժողովը առենապէտի Մէնաւայի միջօցաւ հրատարակած նամակին (որով զնուքը օրինաւոր ճանաչնել կախատելը) և պատասխան նոյն լըրագրոյն 496 թուով ուրիշ նամակ մը կարգանգի , ոյդ խայտաւակութեան վրայ մէր կողմէն խօսիլ ու ելորդ և ապաշ կալի կը թուի մեզ . և նոյն նամակին մէկ մասը ՚ի տեղեկութիւն ընթերցողաց հոս ի օրինուելու :

« Ա. յնիւթիւն վրայ իրեւ ազգային անհատ մը խօսելու իրաւուցումիսի և այլամիտ լու զիանալովիսի որ Գումզարուի զուրուի գորոցը 20 յանուար հաւաքուած ժողովքը՝ ժողովքի կերպարանը ընդուր , զուն զի քանի որ Աւում նամակաց ընկերութեան 50 կամ 60ի չափ անդուններէն միայն տասնի չափը ներկայ , ևր և բանի որ մասցորք ընկերաց տեղ Տաճառեան անուն ընկերութեան մը անդամները (որոնք դեռ իրենց վեց տասնեայ հաշիւր չեն՝ հրատարակած) մէկ զմէկ հրափրած և զողունի նումնեներով հօն հաւաքուած եմն բառուկ զիանալ և դրդմամբ խոսվոյով անձանց , ննջուի և կանանց արագուած ժողովքը կընայ ճանչցուիլ և ինչպէս անոր որոշմանքները ընդունելի կըլլար :

Խընթեր ոտ ալ կը յարենք թէ նոյն յանձնած ողովոյ երեւկայեալ առենապէ-

տը թուշնիկի երկրորդ թուով հրատարակած նամակին մէջ իւր երբորդ նիւտին ներկայ գտնուող մէկ քանի ունինդէներու կամ հարդակերպ հրեներու անկարգ վարմունքը նկարագրած միջոցին՝ չենք զիտեր ինչու ուշազրութեան արժանի եղելութիւն մը իր յիշողութենէն կը վրբիպի և կը մոռնայ պատմելու թէ ինք նոյն գիշերը ընկերութեան բաժանորդագրութեան տոմսակը (որուն համար կը հաւաստեն թէ քանի մը վայրկեան առաջ առած էր)՝ ի տեսիլ ամենեցուն տը մարդօրէն նետած և զրամ ալ պահանձելովը ընդունած էր. ու կելէ իբրև յանձնաժողովոյ ատենապետ նամակներ կը հրատարակէ, մինչդեռ ինք նոյն վայրկենէն վերջը ոչ թէ միայն ապօքինաւոր յանձնաժողովոյ մը ատենապետ այլ սոսկ բաժանորդ մ'ալ չէր կրնար ճանչցուիլ, և հետևաբար ընկերութեան պատոյն գէմ այսախիս նախատական շարժմունք մը ընկերուն համար ամբողջընկերութիւնը իրեն գէմ դատախազ և վը րէժինդիր կը կեցունէր:

(Մասշաւլ հետեւալ թուուով)

### ԱՅԻ ՀԲԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Երկու շաբաթ առաջ Վէրաթագլուխ ՀԱՅԱՏԻՍ անուն հայ զրով և տաճկերէն լեզուաւ քաղաքական լրագիր մը ըսկըսաւ հրատարակուիլ խմբագրութեամբ արգոյ Պ. Յ. Մինասեանի:

Այս լրագրին նիւթերը պիտի ըլլան քաղաքական պատմական և ազգային:

Այս լրագիրը շաբաթ օրերը պիտի ելայ, երեքշաբթի և հինգշաբթի օրերն ալ մէյմէկ ըուզնամէ պիտի ունեւակը:

Ստորագրութեան տեղին է Մեծ-Նոր խանի վերի յարկը թիւ 2 Մեղուի սենեակը:

Տարեկան գինն է 100 զուբուշ, վեց ամսեայ 60, եռամսեայ 30, զուբուշ:

### ԾԱՆՈՒՅՑՄՈՒՆՔ

Վիէննայի Միսիթարեանց բազմարդիւն վանքը հրատարակուած Եւրոպա անուն Հնգետասամօրեայ հմտալից եւ գրագիտական օրագրոյն գործակալութիւնը մեզի յանձնուած ըլլալով՝ կը ծունուցանենք արգոյ հասարակութեան որ յետ այսորիկ մեր ցրուիչը պիտի ցրուէ յիշեալ ընափի օրագիրն ալ, և թէ սասրագրութիւն ուզողները պէտք է մեր գրամենեակը գան:

Այս օրագրոյն ատարեկան գինն է 10 ֆունք:

Նաև կը ծանուցանենք արգոյ հասարակութեան որ յիշեալ վանքի տալարանէն ելած ուսումնական գրքերը կը գլուխին նաև օրագրոյս գրատենեակն ալ:

### ԿԱՐԵԽՈՐ ԾԱՆՈՒՅՑՄՈՒՆՔ

Ազգօգուտ գրքի մը կարեւորութիւն ունեցողները Գաշըդճըլըր խան թիւ 4 սենեակը կը հրաւիրենք, ուր կը գտնուի Նեկտարինէ կոյս նահատակ անուն սքամնելի գիրքը, Հեղինակութեամբ մեծիմասս Համբարձում աղա Ալաճաճեանի: Խակ ազգայնաս գիրք վնասուղները ամեն Հայ գրավաճառներուն քով կրնան գտնել Գերշանտէ Եւթառաբրաց եւ Գաղղնէն բնաւեան անուն անսքանչ գրքերը: Հեղինակութեամբ փոքրիմաստ Ա. Հայկունաց:

ԽՄԲԱ.ԳՐՈՒԹԵՍՄԵՐ

ՄԻՆԱՍ Մ. ՀԱՅԿ ԳԱՓԱՄԱՃԵԱՆ

ԵՒ

ՏՆՈՐԵՆՈՒԹԵԱՄՐ

Պ. ԲՈՐԹՈՒԲԱՎԱՆԻ

Կ. ՊՈՂԻՄ ԽՄԱՄ-ԱՌԻ ԽԱ